

ՅԻՆ ԵՒ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆՆԵՐՈՒ ԱՇԽԱՐՀԱԲԱՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆՑ ՄԵԶ ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Հայերէն աշխարհաբար Աստուածաշոնչի ներկայ հրատարակութեանց մէջ, քաղցանարար Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ նախնական կամ ոսկեդարեան Աստուածաշոնչ Մատեանին, եւ մահանոնց ըստ Ս. Գրիգոր Տաթևացի Եռամենե Վարդապետի Սուրբ Գրոց ցանկին (Գրիգոր Հարցմանց, էջ 450), եւ ըստ Ուկանեան 1666-ի Աստուածաշոնչին՝ կը պակսին հետեւալները։

1. Ա. — Գրիգոր Եղբասայ (Գրաբար Բ. որ է աշխարհաբար Ա. Գրիգոր), Գլուխ Թ. եւ Համար 15-ին մէջ գրուած է այսպէս։ «Ճիշտ Աստուած Խորայէլի» գույ արդարեւ ճշմարիտ ես, որ ոչ սպառեցեր զգաւակ մեր, այլ մնաց մեզ արմատ եւ զաւակ մինչեւ ցայսօր. եւ արդ ահաւասիկ եմք այսօր տառաջի Քո յանօրէնութիւնն մեր. եւ ոչ եւս կարեմք ամրանալ զգութիւն մեր՝ եւ կալ առաջի երեսաց Քոց. զի բազմացան անօրէնութիւնք մեր եւ յարիք առաւել քան դդլուխ մեր։»

Բողոքական(1) աշխարհաբար թարգմանութեամբ (Վիեննա, 1955), Գլուխ Թ. Համար 15-ին մէջ գրուած է այսպէս։

(1) Հնաեւեալ տպագրութիւնները եղած են նոյն օրինակին։

1867 Նոր-Եօրք. ի տպարամի Աստուածաշոնչի թմբերւունամ։

1870 (Armenian Ref., 8 vo.) O. T.

1892 Ի տպարամի Ա. Յակով Պայաննամ։

1893 Ի տպարամի Ա. Յակով Պայաննամ։

1905 Ի տպարամի Ա. Յակով Պայաննամ։

1915 Ի Կոստանդնուպոլիս. տպագրութիւն 8. Մատոքսոսամ։

1929 Ի Կոստանդնուպոլիս. տպագրութիւն 8. Մատոքսոսամ։

«Ո՞վ Տէր Աստուած Խորայէլի» դուք արդար ես, վասնզի մենք մինչեւ այսօր աստուած մնացինք. աւս մենք մեր յանցանքովր քու առջևուդ ենք, թէպէտեւ այս պատճուռու քու առջևուդ չենք կրնար կայնիլ»։

Բ. — Գրիգոր Եղբասայ Ա. Բողոքական աշխարհաբար թարգմանութեան մէջ բնաւ չըկայ. իսկ Կաթոլիկ Վենետիկանին (1860) մէջ վերջին համարից հետեւեալ տողերը պակաս են. վերջին (թ.). Գիլխուն վերջին (56-րդ) համարէն, որ զրուած է այսպէս. «Եւ ժողովեցան բովանդակ յնրուաղէմ տունեւ զուրաբառութիւն. ըստ պատութիւնաց Տեան Աստուածոյ Խորայէլի»։

Պականեանը ունի Զորս Գրիգոր Եղբասայ, Կաթոլիկ Վենետիկան 1860-ի հրատարակութիւնը՝ Երկու Գրիգոր Եղբասայ, իսկ Բողոքական(2) Վենետիկանը՝ Սէկ Գրիգոր Եղբասայ (Ըստ Լատինացոց՝ Ա. Գրիգոր է, մինչ ըստ Ուկանի՝ Բ. Գրիգոր)։

Ինչպէս կը տեսնուի, Վենետիկանէն կը պակսի Երեք Գրիգոր։

2. Ա. — Նէենեայի ԺԴ. Գլուխի Յնըդ Համարի ամենավերջին մի քանի խօսքերը կը պակսի Վենետիկան Բողոքական թարգմանութեան մէջ։ Հոն գրուած է այսպէս. «...Ով Աստուած իմ զիս ի բարին յիշէ»։ Մինչ գրաբար բնագիրն է. «Եկեղեց զիս Աստուած մեր յամենայն բարութիւնս ար-

(2) Հրապարակի Վրայ գտնուող այժմնան աշխարհաբար Աստուածաշոնչի պատօնական եւ արագի թարգմանից եղած է ամերիկացի լեզուագէտ Միհօմար Բիեզ, իրն թիկունիք ունենալով ամերիկան հարուստ բնիքութիւն մը (Տես, «Հայ Եկեղեց», Բարգէն Եպս. Կիլչէկբամ, Երաւաղէւ, 1930)։

դարութեան. այն որ օրհնեալը է յաւիտ-
հան՝ ամէնք :

Բ.— Վիենական թարգմանութեան մէջ
մինչեւ Եսթերայ Գիրքը կը պակսին Տօրի-
թայ (Կամ Տուրիթ) Գիրքը ԺԴ. (14) Գլուխ
և Յուգիթայ Գիրքը ԺԶ. (16) Գլուխ ամ-
րողջութեամբ :

3. Եսթերայ Գրքի զիխարաժանումները
իասն դրուած են Հին ապագիր Աստուածա-
շունչ Մատեաններու մէջ: Ունի 21 Գլուխ,
կրկնուած են գլխաթիւերը միայն: Կրկնուած
են ԺԱ., ԺԳ., ԺԴ., Դ., ԺԵ. և Ը.
զիխաթիւերը, բայց ոչ պարունակութիւնը:
Շարակարգութիւնը հետեւեալ ձեռվ եղած
են ԺԱ., ԺԲ., Ա., Բ., Գ., ԺԳ., Դ., ԺԵ.,
Դ., ԺԴ., ԺԴ., ԺԵ., Ե., Զ., Է., Ը., Ը.՝
ԺԶ., Ը., Թ., Ժ., ԺԱ.:

Վիենական աշխարհաբարը կը սկզի Եր-
րորդ մասէն կամ Գլուխէն՝ որ վերեւ յիշ-
ւած Ա. Գլուխն է: Դ. Գլուխները իրարու-
միցուած են եւ Գիրքը ունի Ա.Հն մինչեւ
Ժ. Գլուխ: Դիմելու արժանի է որ այս տար
Գլուխներուն մէջ բոլորովին կը պակսին
«Տէր» և «Աստուած» բառերը կամ անուն-
ները: Օրինակ՝ Բ. Գլուխն 20րդ համարէն
գերցուած են «Երկնչիլ լլստուծոյ բառե-
րը, որոնք այնքան կարեւոր եւ անհրաժեշտ
նշանակութիւն մը ունին ինդրու առարկայ
նախադասութեան մէջ. Մուրթք պատու-
թած էր Եսթեր՛ իր աղոյութիւնը կամ Եր-
կիրք յշայսնել և Աստուածէ վախնալ ու Ա-
նոր հրամանները կատարի:

Դարձեալ, Եսթերայ Գրքին Գլուխ Զ. ա-
ռաջին համարէն վերցուած է «Տէր Աստ-
ուած» անունը: Այսպէս, Ուկանեան գրաբար
Աստուածաշունին մէջ դրուած է. ևն Տէր
Աստուած մերժեաց զըուն յարքայէ զգիչերն
այն եւ ասէ ցգպրապեան իւր. բերել առաջի
իւր զգիր հրովարտակին եւ կարգալ:

Վիենական աշխարհաբարին մէջ այս
նախադասութիւնը թարգմանուած է: «Այն
զիչեր թագաւորին քունը փախաւ, ու հրա-
մայեց որ զիստուածները պատմող մշատա-

կաց զիրքը բերեն. ու թագաւորին առջււ
կարգացուեցաւ:

Մինչ գրաբար բնագրին հարազատ
թարգմանութիւնը պիտի ըլլար. «Եւ այն
զիչեր Աստուած մերժեց (այսինքն հեռա-
ցուց) քունը արքային. եւ (թագաւորը) ըստու
իր գրապատին. բերել հրովարտակի զիրքը
իր առջւեւ եւ կարգալ:

Հետեւաբար անհասկնակի է թէ ինչո՞ւ
«Տէր Աստուած»ը վերցուած է Խախազասու-
թինչն, եթէ մանաւանդ «Ենքայտական եւ
Յունական թիագիրմերին» թարգմանուած է,
ինչպէս յիշատակուի հրատարակութեան
անուանաթիւթիւնը վրայ: Նպատակայար-
ածոր է յիշել հայ Պատրիարքի Ս. Հերոնի-
մոսը մէկ խօսքը՝ ուղղուած Ամրուսիոսի-
«Մի դայթակղեացին ի Գիրս Սուլրու պարու-
մուութեամբ, եւ իբրեւ գուհկութեամբ բա-
նից. ոյք կամ գարբարութեամբ թարգման-
եալ՝ կամ սակա անհմտութեան այսպէս փո
խարերեալը եղեն»:

Դարձեալ Զ. Գլուխն 13րդ համարէն զեղ-
չւած է հետեւեալ վերջին մասը. «Քանզի
Տէր Աստուած ընդ նմա է, եւ Նա մեծացոյց
զնա»:

Գրաբարը այս ձեւ է. ևն պատմեաց Հա-
ման որ զինչ էանց ընդ ։ Զովասարբարի
կոնջ իւրում եւ սիրելեաց իւրոց: Եւ ասեն
ցնա սիրելիքն իւր՝ եւ կինը իւր. Եթէ յաղոյէ
Հըրէց էր Մուրթքէ եւ եղեւ իշխան, հա-
զանդեան նմա, զի ոչ կարես զու նմա չար
հասուցանել, քանզի Տէր Աստուած ընդ նմա
է, եւ Նա մեծացոյց զնա»:

Վիենական աշխարհաբարը կը թարգ-
մանէ. «Եւ Համան իր կնոջ Զերէսի ու բո-
լոր բարեկամներուն պատմեց ամէն ինչ որ
իր զւուիր եկած էր. եւ անոր իմաստուները
եւ անոր՝ կինը Զերէս անոր ըսէն. Եթէ
Մուրթքէ (որուն առջեւ զուն իյալուսկար)
Հըրէց ազգէն է, զուն անոր պիտի չյազ-
թես, հապա անոր առջեւ անչուշտ պիտի իյ-
նաս: Կրկին անդամ գուրս ճգուած է նա-
խադասութեան մէկ կարեւոր մասը: Եւ ա-
սիկա, բոլորովին անընդունելի է, անկար-

թարգմանութեան անհարազատ ոճէն, քերականութենէն եւ բառերու ընտրութենէն:

Ժ. Գլուխէն առնուած են միայն 3 համարներ, մինչ 4-13 համարները կը պակսին, ուր ինն անգամ յիշուած են «Տէր» եւ «Աստուած»:

Խսկ Եսթերայ Գրքի զանց առնուած մասերուն մէջ «Տէր» եւ «Աստուած» մօտաւորապէս 51 անգամ յիշուած են:

4. Վիենայի Բողոքական թարգմանութեան մէջ կը պակսին նաև Մակարայեցւոց երեք (Ա., Բ. եւ Գ.) Գրքերը (ուրկէ Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետ յիշած է Եղիազար-Մակարէն, Շամուիլն եւ Խօթը զաւակները իր «Եփուու Որդի» գրքին մէջ): Խսկ Ս. Վարդան Մամիկոնեանի սիրելի գիրքերէն մին եղած է ան (Եղիշէ Պատմիչ, Գլ. Ե.):

5. Եւ տակաւին, Վիենայական թարգմանութեան մէջ կը պակսի Սողոմոնի իմաստութեան Գրքը:

6. Նմանապէս չկայ Էկզէստիատիկոսը, որ է Գիրք (իմաստութիւն) Սիրաքայ:

7. Զանց առնուած է Մարգարէութիւն Բարուքայ:

8. Զեղչուած է Ցորի Գրքին ԱԲ. Գլխուն վերջին մասը (17րդ Համարէն սկսեալ), ուր գրուած է Ցորի Համառօս կենսադրութիւնը (ուրկէ առնելով Շնորհալի յիշասակութիւններ ըրած է «Եփուու Որդի»ի մէջ):

9. Դանէլիլ Գրքին ԺԴ. Գլուխը ամբողջութեամբ վերցուած է, նոյնի է պարագանյանորդ ԺԴ. Գլխուն: Խսկ Գ. Գլուխի 24-90 Համարները գուրա Հանուած են, ուր կը գտնուի նախ Ազարիայի եւ ապա միաբան երեք մանուկներու սքանչելի օրնութիւնը, որ ձրագալոյցի օրը Հայաստանեայց Առաքերական Եկեղեցին մէջ կը կարդացուի գրպահներու կողմէ՝ «Ոչինչ է պիտոյ...» սկզբնաւորութեամբ:

ԴԱՆԻԵԼ ՎՐԴ. ՇԱՄԼԵԱՆ

